

չո՞ւ այս տարբերութիւնը վասն զի առաջին պարագային տուժողը Քրիստոսի Աւտարանն էր, և ոչինչ է այդ, իսկ իմ պարագային՝ վտանգի գննթարկուէր հայ աւանդութիւնը, ինչ որ ծանր է:

Միքան հզօր ու շինիչ՝ սա մեր հայկական բարեպաշտութիւնը:

Կը վերջացնեմ, յայտնելով որ վիճելու շեմ ելած Աղջարարի հետ, այլ զազափար մը տալու մեր հասարակութեան՝ իւր զարգացման ռահվիրայից ումանց մտայնութեան մասին: Ես բանասիրութիւն կը նեմ, և Աղջարար օրագրութիւն. հետևաբար մեր զէնցերն անհաւասար և անթույլատու են մենամարտելու: Զպիտի պատասխանեմ նաև այն բանասիրական յօդուածներուն՝ որ զուրկ լինին բանասիրութենէ կամ բանասիրական լրջութենէ: Եւ ոչ անոնց՝ որ իրենք «չեն հաւատար առասպեկներու», և նոյն իրաւունքը «չեն ներեր» այլոց, համարելով թէ Թաղէսոի ձայնը լսած լինելով՝ ուղղափառ պիտի կարծուին. իսկ լուսաւորչի քարոզութեամբ՝ «Ներեւուիկոս» (Ազգոր. թ. 680). որպէս թէ ս. Գրիգոր հերեւուիկոս մ'էր: Ես պիտի նստիմ, և քրիստոնէական վարչապետութեան այրութենը սովորեցնեմ պարոններու, որոնց կրօնից ու պատմութեան տղիտութիւնը փառց կը նկատեն Հայութեան: Թող քնանան ու քնացնեն ուզածնուն չափ:

Կ'արժէր, և մեր օրերուն կարևոր իսկ էր, աշխարհարարի վէճը շարունակել պահ մ'առարկայօրէն: Այս նպատակով ալ վերուցի ինձ նետուած ձեռնոցը: Բայց երբ յետ առաջին պատասխանի՝ Շրջի մէկ յօդուածին մէջ տեսայ լոնի սեռականը, վրաս պալ ջուր մ'իջաւ, ձմրան մէջ: Եւ այդ վայրկենն որոշեցի վէճը փակուած նկատել իմ կողմանէ: Ժամանակը թանգ է:

Միւլամ

Հ. Վ. ՀաՅՈՒ

ԳՐԱԽՈՍՏԱԿԱՆ

ASTOUR NAVARIAN. — Anthologie des Poètes Arméniens.

Տ. Ա. Հաւարեան սոյն հատորին մէջ ամփոփեր է հայ բանաստեղծներէն, արեւելահայ կամ արեւմտահայ, քերթուածներ իւր ֆրանսերէն լիզուով եւրոպացիներու ժանօթացնելու վերջին դարու մեր քերթողները:

Ներածութեան մը մէջ կը խօսի մեր հին դիցազներգութեան վրայ (Գողթան երգերու), հինգերորդ և յաջորդ դարերու մեր հին գրականութեանց վրայ, ուր կարծեն ներսէն Շնորհալի և կլայքի առանձին հերկանելու կը ներկայացնէ: ապա կը շեշտ Արեւուուրի ազգեցութիւնը մեր մէջ. կը խօսի նոր գրականութեան սկզբանաւորութեան ու անոր երեց կերպունեցն վրայ, վեհենարիկ, և Պոլիս և Թիֆլիս. բոլորն ալ սակայն համառօս ակնարկներ են, առանց քննութեան:

Յետոյ կը յաջորդեն հեղինակները կարգաւ, որոնցմէ մէջքերուած կտորներուն առնցնելու կը ոնէն կարճ կենապրական ծանօթութիւններ, գործերուն հրատարակութիւնը և ընդհանուր խորհրդածութիւններ անոնց բանաստեղծութեան վրայ և Թարգմանութեան լիզուին նկատմամբ ոչինչ պիտի ըստմ. եղան արդէն որ ցոյց սուվին լիզուաւկան սիալներ և անսովոր ասացուածներ, զիւրին է գագալ թէ կը պակսի իր ֆրանսերէնին մացրութիւն, վայելչութիւն, ներսաշնակութիւն են:

Ոյս հասորը մեր նոր բանաստեղծութիւնը չէ որ կը ներկայացնէ ամբողջապէս, այլ մեր նոր բանաստեղծներէն նմոյշներ. հոն կը պակսին ոմանց, ինչպէս մեր նոր ամենամեծ բանաստեղծը Հ. Ալիշան. ընդհակառակն մտած է Ահարոնիան իր երկու քերթուածներուն համար, մինչ անտեսուած են Ղ. Աղայիսան, Լ. Մանուէլ և անմենն. զիւրուրներու ցով զետեղուած են երկրորդականներն ալ ու բոլորը առանց մասնաւոր կարգի:

Նիւթերու ընտրութիւնն ալ այնքան յա-

ջող չէ, որովհետև հեղինակներու լաւաշոյն կտորները չեն ներկայացուածները, ինչպէս Պէտքիթաշեանի մասին մէջ, նոյն պէս Նարագէյին, վերջինիս «Memento Armenia»ն հետեւողութեամբ է, ինչպէս են իր քերթուածներէն շատերը, Հիւկոյի մէկ ոտանաւորին: Նիւթերու աւելի մոտածուած ընտրութիւնը՝ հիւրդնկալելով գրական վարկով բարձր կտրներ, կրնար սոյն հասորին լաւազոյն կերպարան մ'ընծայել:

Ավելի լաւ պիտի ըլլար նաև ընտրել մեր բանաստեղծներէն այն քերթուածները ուր մեր ցեղային նկարագիրն ալ արտայայտուած ըլլայ, բանի որ կերպով մը իրը Հայ բանաստեղծութեան նոյշներ կը ներկայանան այդ ոտանաւորները օտարներու համար: Մինչ կը տեսնուի որ յօրինող նման զիտում մը չէ ունեցած, որով այդ կողմէն ալ զիրքը թերի կը ներկայանայ:

Տ. Ա. Նաւարեան բանի մը էջ ալ յատկացոցեր է իր հսկ հեղինակած ոտանաւորներուն:

Իր թերութիւններով հանդեմ կրնայ բանական որոշ զաղափար մը տալ այս զիրքը մեր նոր զրականութիւնը մշակողներուն վրայ:

ARCHAG TCHOBANIAN. — La Roserie d'Arménie. tome III.

Տ. Արշակ Զօպանեան հրապարակ հանած է իր La Roserie d'Arménie ին երրորդ հատորն ալ, որը միջին դարու մեր բանաստեղծութեան ծաղկին է հաւաքած գեղեցիկ ֆրանսերէնով:

Ֆրիկ, Կ. Երզնկացի, Յովհ. Թէկուրանցի, Գր. Աղթամարցի, Դաւիթ Սալածորցի ևն, ինչպէս նաև անձանօթ մէկ բանի հեղինակներ հոն են իրենց գործին յաջող կտրներով, անոնց հետ կազմող ճաշակել կու տայ հին ժեռագիրներու մանրանկարչութեան ալ:

Ներածութեան մէջ՝ յետ կարճ տեսութիւններ ընելու մանրանկարչութեան վրայ և մեր մէջ Ժ. զարէն սկսեալ ունեցած

երեց ըրջաններուն վրայ խօսելու, կը բացարէ իր ուղղութիւնը և ծրագիրը սոյն հատորին կազմութեան մէջ. որ է աւելի աել ընծայել մանրանկարչական գործերուն, և իրաւամբ սոյն հատորը այս տեսակէտով կը գերազանցէ նախորդ երկութը թէ արտօտպուած մանրանկարներու բազմութեամբ և թէ անոնց գեղեցկութեամբ և այլազանութեամբ. առնուած են մեծ մասամբ կարսի Գագիկ թագաւորին աւետարանէն Ժ. զարու գործ, յետոյ նաև կը միաձանի աւետարանէն՝ Ժ. զար, Բաղնայրի, Թարգմանչաց աւետարաններէն՝ Ժ. Ք. Ք սկիզբը, նոյնպէս նաև կիլիկեան շրջանի գործերէն՝ Հիմումի Աստուածաշունչը, Առնի Ճաշոցը, Ժ. Ք. Ք վերջերը յօրինուած:

Ապա բանաստեղծներն և անոնց կը-տորները ընտրելուն մէջ իր զրցապատճառը ցոյց կու տայ, արուեստ և բանաստեղծութիւն վիրար պէտք է բացատրեն ու լրացնեն: Իրաւամբ հատորին պարունակած ցերթուածներն և նկարներու արտապութիւնները կը պատկերացնեն միշտին դարու հայ ոգին, պարզ և անմեղ, ցաւու և միշտ պայծառութեան զիմոն, ինչ որ նշան է իր ապրելու ոյժին որ երրեց չէ մեռած հայուն մէջ ամէնէն աղջտաւոր վայրկեաններուն ալ: Ասով մենք կը թափանցներ իր էութեան խորը, որ որքան պարզ՝ բայց նոյնցան անհուն է, և ուր երգն և լոյսը արշալոյսի բոլոր անուշութիւնը առած են:

Բանաստեղծներու կենսագրութիւնն ալ համառօտիւ ներկայացուած է, և ցերթուածներուն մութ կէտերը բազմաթիւ ծանօթութիւններով լուսարանուած, որոնց շատ կը նպաստեն հեղինակներն ու իրենց գործը ըմբռնելու համար: Խոկ տըպագրութիւնը մացուր և շցեղ:

Այսպէս մեր այդ գարերուն ցըուած և շիշանուած զրական և գեղարուեստական կայծերը սոյն հատորներուն մէջ կեանց և փայլ կ'առնեն:

Հ. Կ. Ք.